

Լաշնափեռեկ շրնոցնորնէ այն լեռան,  
 Եւ ան ցանի անդամ՝ երբ ալ պարտասած՝  
 Իր կողիտեան, տուչեամ կ'որչը շքրէէ,  
 Տրխտկրիան բուրբ ահղ ժառնանբով  
 Կը տասանի, և կը պատէ ճուխն երկինքն:  
 ԵՐԲԲԲԲ ԳԻՐԳ

Փարզմ. Հ. Ա. ՂԱՍԻԿՍԱՆ

ԼԷՈՒՍԵՏԻ

Ա Ռ Ս Ի Լ Ո Ւ Ի Ս

ՍԻ՛ՆՈՒԿ, դեռ կը յիշե՞ս

Մաշկանացու կենցաղիդ այն ժամանակն,  
 Երբ աչքերուդ մէջ ծիծաղկոտ ու շարժուն  
 Կը փայլակեր գեղն, ու խուսուն և զբարձր  
 Կը կոխէիր դուն շինն առոյց հասակին:

Անդորբաւտ սենեակներն

Ու փողոցները չորս դիչ,  
 Կը հընչէին մըլտանբուսք երգերովդ,  
 Երբ մտադիր կընծաղկան գործերուդ  
 Կը նըստէիր, բուրբովն գոռունակ  
 Ապագայսն այն աղուոր՝

Ձոր մտքիդ մէջ ունէիր:  
 Եր հոտաւտ մայիսն, ու դուն որդ այսպէս  
 Մովոր էիր անշնեի:

Ես գեղեցիկ ուսուցիչներն

Ու ցըրանաթոր թըղթերն երբեմն թողւով  
 Ուր իմ հասակըս ծաղիկ  
 Եւ լաւագոյն մասն իմ անծիր կը մաշէր,  
 Հայրենի տան պատըշամին վըրայէն  
 Կ'ունկընդրէի յակծիտ ասյնիկը կըրդդ  
 Ին ծիր ձեռքիդ հանած շըշուկն ու ըրոնդ՝  
 Կըկեւով կտաւը դըմնէ:  
 Կը դիտէի երկինքը շինչ, պարտէզներն  
 Եւ ուղիներն սակիփայլ:  
 Ին այս կողմէն՝ հեռուն՝ ծոփն, այն կողմէն շինն,  
 Ձըսեր լեզու մաշարու  
 Ինչ որ ներսէս կը զգայի:

Ինչ անուշակ մտածուցիչներն,

Ինչ յոյսեր, ինչ սըրտեր, ո՛վ իմ ՍԻՆՈՒԿսաւ.  
 Ճակատագիրն ու մարդկային կեանքն ինչպէս  
 Կ'երեւար մեզ այն ասան:  
 Աչքըսն յոյսերն յիշուով  
 Ինչ կը ճընշէ զդպրում մը դառն ու սըխուր,  
 Եւ կը սկսեմ թըշուառութիւնըս ողբալ:  
 Ո՛վ բնութիւն, ո՛վ բնութիւն, ինչե՞ս չես ի տար  
 Յետոյ ինչ որ կը խոտառես այն ասան.  
 Ինչե՞ս աշջափ կը խարճս քու զակըններդ:

Ձըմառ դեռ լըլըրդոցսց աղաւթն,

Մթճուկ ցափ մ'յարճակումէն յաղթբուսած  
 Կը մտնէիր, ո՛վ քընըրուկ, և լէիր  
 Տեսներ ծաղիկն հասակդդ.

Ձէր քու սըրտիկըզ զըզուեր  
 Քարցիկ զովսաք մերթ քու սեւ մազերուդ,  
 Միքի սիրալուս և ամօթիւս աչքերուդ.  
 Քեզի հետ քու մտքմուտէնները լէին  
 Անբոյ վըրայ խօսեր մտնի օրերուն:

Կը կորսուէր քե՛զ ասանչն

Իմ անուշակ յոյսս ալ, ինծի՛ ալ ժխտեց  
 Ճակատագիրն առոյց կեանքն փըթիթիւնն:  
 Աւազ, ի՛նչպէս, ի՛նչպէս անցար սահեցար՝  
 Նորարուսիկ կեանքիս ընկեր սիրական,  
 Արտասուելի յոյս իմ դու:  
 Ա՛յս է ուրեմն աշխարհն, այս  
 Հանդիսներն իր, սէրը, գործերն ու զէպերն,  
 Որոնց վըրայ խօսակցեցանք մենք այնքան:  
 Ա՛յս է վիճակը մարդկային սերունդին:  
 Ըստոյն հախի ծայր տըւած՝  
 Ինկար, լէջ դու. և ձեռքդ  
 Գուն հետեւէ ցուրտ մառը ցոյց կու տայիր  
 Ու գերեման մը Քափուր:

Փարզմ. Հ. Ա. ՂԱՍԻԿՍԱՆ

Ի Մ Ա Ջ

Ա.

Մէկգի՛ նեակ մաշարու քօղզ՝ հոգի անմահ.  
 Խորտակեցու մարմնոյ ահղ սրգիւարանն  
 Ուր պատէպատ կ'ընդհարէիր՝ ելիցն անմկոտ.  
 Հըրուէ՛. հուչից՝ ահա քեզ ժամն ազատութեան.  
 Թո՛ղ այդ նիւթերն՝ օտարտո՛ր՝ հաւաքածոյ՝  
 Դառնան՝ նորէն ազատ՝ է կոյսս իւրեանց նախկին,  
 Յայերս՝ է լոյս՝ է դաւարի՛ն՝ է ցնդող ծովոտ  
 Մաղկին՝ է սոյլ թոշոյ՛ն՝ է շէթ լինչ վըտակին:  
 Կամ մահուան սե ժուլարանին մէջ լուծուելով  
 Յախտնից օրէնքներով՝ թոջ նորակազմ  
 Հիւսնն մարմին մ'ուր է ստորին մուրակաց  
 Փայ նոր հոգի մը ճակատել կենաց է ուղով,  
 Անճանօթին խօրէն բըխած ուղի մ'անըստատ  
 Կը կարկառէ ամենուրք կեցոյս սփռելով:  
 Անոր պղպշակն՝ ծաղկունց ու ասարունց կը ցուանան,  
 Ու անոնց վերս ճախէ՛ Հոգին մեծ թևերով:  
 Եունն աշնայի կը թոռմեցէ զճաղկին ծիծաղ.

Ասեղատակն ալ՝ հեռագետէ վերեւորաց  
 Անբաւտութեան մէջ՝ կը թոռմին ո՛վ զիտն ուր:  
 Յախտնից առէկ երկունցն ալ զո՛յսն անցորդ:  
 Յափշտակէ թոջ բընութիւնն իրն սուարն՝  
 Եւ տարբաց բաշխէ անվերջ շըշանին մէջ:  
 Եունայ արմատը՝ կարօտք սննդան՝ մուտին թերևս  
 Հողակոյտից մէջ, ու մշակին բաժ յեկել

Դարձնէ կորզն այն որ կըբնի՛ն՝ աւազ՝ էր զՈւ.  
 Ձէ լըկայ բան մ'որ խափանէ ըզՄաւաւունն  
 Այն մեծ անուայն որոյ շառայլը ձկուն յանբան.  
 Ակնախօրից այնքան՝ որ Քըւէն մութ աչքերուն:

Բ.

Յետին և մեծ եղբայրութիւն մը՝ նոյն սոճայն  
Քարայրներն տակ կը խմբէ յանձնու սողով  
Չայն որոյ կեանքն էր չեղա զարուս մ' և զայն որ լոկ  
Քաւէց բոկոսն ի սուր անտասակս արեւնեւով,

Ու սպանակից կարկառած մասն, և շքթայից -  
Որ ալ փշրած են - կապուած ոտք, և զանկն ունայն  
Որ այնքաններ հմայեց, և որք յակնակապիւնն  
Փոխանակէ զերկնակապոյտն ծով մթութեան,

Եւ զպատանին որոյ ձեռքն կենաց բաժակն  
Ինկաւ զեռ լի՝ և կան կըմարտն իբր աշտրեկ,  
Եւ մեռնելու կարօտ՝ որ իբր ուսէն ինչիւ  
Թոթաւց կենաց բոնն և հանգի յանկեան ուրեք:

Բնկերք են քեզ ինչ որ եղան հին նաւակացո՞ր՝  
Եւ իմաստունը՝ և սուրբք՝ ու զօր թագաւորներ՝  
Անճեռացած ազգայ՝ անծայր շարք ուրուսման՝  
Յանցատակ մութ զաւելիւն հաւեւաց յաճօր ըստուեր:

Եւ հուկ մտերմից իսկ երբ այնչեւ զարդին շիրմէդ՝  
Եւ աճն կապ փշրէ որ զքեզ զօրէր երկրին,  
Երբ թառելու ճիւղ մ'իսկ թռչնիկն հոն չգտնէ,  
Եւ ոչ վայրի ծաղկունք հողիկ մ'ուր բողբոջին:

Մայր բընուիւն զայդ կու տայ քեզ արձակ զաշտեր,  
Եւ ամբոխեալ իբր ծովորուն մեծ հաւասարք,  
Թաւ անտասներ, ու միւնափայլ պսակնին յանրիծ  
Կապոյտն երկնից զըճող լեռներն ու իրենց սահանք:

Լապտերք քու մեծ զամբարանիդ զիշերն ի բուն  
Վառին աստեղք՝ աճն մորկէ վեր լուսառու.  
Եւ ամբողպաց մէջնն ստգոյն վազող լուսին,  
Եւ զընչանուրս լուսով լեցնող զունդ արեւու:

Քու կորստեամբդ ինչ փոյթ բնութեան. - Յոսկի ծաւ  
(մուց

Աշուղուսոյ ոչ մի ճիճայ պիտի պակի,  
Ոչ ի զմայմանց զարեան մէկ թերթ, ոչ մի ճիճայ  
Տարփաւորաց այտէն, ոչ մի արատք աղի:  
Բարեկամներ պիտի ճեմին խօսակցելով,

Կամ կայտանն խուսք ի պար զըւարթ, կամ երկրապեղ  
Պիտի զատէ խոփ յաւեռեան սուերթը յոսկերց  
Հողընկերբդ - անփոյթ թէ ո՞վ ննջէ այդ սեղ:

Գ.

Թող հերամբո՞ծ աշխարհը ուրե՞ն՝ աղչեց հովերն  
Հովանացեալ երկայնաշար նահիներէն.  
Թող իբր երկար ցուերն և սուղ ու կնդ թերկրանք,  
Եւ ըզբաւիտս իբր զոր արցունք միշտ կ'ոտոսն:

Այդ լուպտերաց տօգոյն լուսով՝ մարմնույ վըրայ  
Լան սիրելիցը, - Յեռնէ և ցանն այն զոր կու տաս.  
Այլ մի՛ արտմիր զու. անյապաղ սե մոռացօնց  
Գերեզմանէն ալ իտր սփռնն պիտի վըրաս:

Ինչպէս աղկաղի մակուկն մէջ զարուբրելով  
Տեսնէ նաւագն ըզլեռնաղէզ կանգնող կուակ  
Որ կը զիճէ վըրան փլելի՛ և կ'էղծանէ  
Իւր աչքերէն երկնքի տեսքն իբր փրփրոց տակ,  
Մոռացօնց ալ այսպէս: - Ի զուր խանդին սւաղիւց  
Հըւ-թէ՛ն քերթօքն. - ի զուր բունն հարած

Իւր զաւոյնց ցանուկին սէջ իշխանն ազանց  
Աւերէն վեր կանգնել ճոխ - զ՛ուր փառապանծ

Յուսոյ զիւրացն ի մրտենս իբր. - ամենի  
Փռնի կուակն, և նոր սերունդը յետասանաց  
Աւարեկեալ կը տեսնէ շուրջ ի մելանունս  
Նշխարներ ցիր և ցան՝ ամէնն ալ շախմատուած:

Բայց ուր բացուի շիրիմ՝ յանգորք անդունդ ծովուն  
Կամ երգեհին ի բոց՝ և կամ արեանց ի դաշտ՝  
Երբ Սէր ի զուր կը բնուէ զքեզ՝ հողեալ մարմնոյդ  
Մոռ հաննելով Առկուժիւն քրքէ՛ անհաշտ:

Բայց մի՛ արտմիր՝ մի՛ զարմանար՝ այլ կարեկցէ  
Նըման ի խաչ ելած մեծին. - ամբոխն այն խուսն  
Տըզէտ է ո՛ւր քան շար. - և քեզ՝ հողի՛՝ ինչ փոյթ.  
Ինչ հրաշքօքիդ պաշտատ մըտար ընդ անունդ դուան:

Կատարեցիր պարտքդ անարտունչ՝ հմա յոգնած՝  
Քաշ զորակրին պէս զոր զարկաւ զնդակ մ'ի կող  
Եւ իբր զրօշուն ծուկնիւք փաթթած՝ զետին կ'իյնայ.  
Փայտեայ խաչի մը շուրքն տակ զարուկէ ի հող:

Այլ նորարծարծ որ թեկերէ՛ շող մը մըպտ  
Վերջինն - կաթէ՛ մարմնոյդ վըրայ՝ վըսե՛մ տաճար  
Չոր իբր աստուածն ունայն թողուց և հեռացու.  
Հողդ և աներն պիտի ցանդին զայն զիբ և տար:

Ընկեր իշու նա քու երկար հանապարհիդ,  
Եւ քո սարսուղս քստննոցնիցն զայն. - քո ցատունն  
Այդ աչքերէն թափեց շանդերն. անոր շրթունց  
Քաղեցին քեզ ըզամբարեցից անուշութիւն:

Դ.

Հիմայ պարզէ սուկեկներդ անհուկն մէջ՝  
Հողի անմաւ. շնչէ ազատ և աներկելոյ.

Արեներու մէջնն անցիր որ երփնաշույր  
Անեղահրաշ մարաւի մէջ կ'երթան ի լեւոյ.  
Տն՝ս. ասողերէն կ'իջնին բու՛ր լուսամբարմին  
Արեւամարտեալք յերկրէ՛՝ հանճարք քոսանչիւի,  
Ճեմարտութեան նաւատակներ, և Տեսանոցք,

Եւ զիտութեան ինքնանըւր զուրց քաշարի,  
Եւ սուրբ քերզողն՝ հանդերձելոց զուշակ ու երգելի,  
Անաստուն կորացածակ խոնջ մարդկութեան,  
Եւ աղէկն ինչ զոր պատրեցին ու վրան թըքին  
Եւ մաշեցաւ նա՛՝ ծաղր ի շուրթն և սիրտ յարեան:

Եւ անարատ հաւատաւորն իբր բսփոփած  
Թռուանդերուն արցունքնեղով ասաղապուսակ,  
Եւ այն որ լուռ աստապեցան և յոյս սրտին  
Յարցարութիւնն անճա՛ն մըրաց անայլայլակ:

Սո՛ւրբ լուսերամբ՝ որ իբրն ուղի եւ շողբու.  
Առաջ յաստեղէ վերեւակէ զէպ յաղբերն իբր  
Կ՛ճ՝ ովկէանն երկնակութեան և լոյսերու.  
Ո՛ր բիւր տարազ կը ծաւալին համայնափիւռ:

Ե.

Մահուան սե քօնն ի զուրի՛ հանդարտ և պերճարք  
Մշտեր՝ Հողի՛ շիրմն զոնն: Այլ ցուերէդ  
Ազատեցար. - Լոյս զունդնդուն մէջնն սւաղբը  
Մէ՛կ արփենի ըղձով պսակեալ՝ յըզձից քոց կէտ:

Թ. Թեղեան